

ՊՐ. ՈՊՊԵՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

ՄՆԵԴՈՅ ԳՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱՅ<sup>(\*)</sup>

Ազգք եւ աղինք ընծայած են աշխարհիս մեր պատմական թուականէն շատ կանխաւոր հնութիւն մը, զոր ճշգած են շատ սահմանափակ ու սովորական թուերով : Հնդիկք ու Չինացիք, որոնց չափազանցութիւններն յայտնի են, միլիոնաւոր տարիներու կը հասցնեն երկրագնդիս տարիքը : Հստ Հնդկաց՝ կալպա մը, կամ զար մը, հարկաւոր է մաշեցնելու համար յօջան աւի ժայռ մը, երեք տարածութեամբ, կամ կրկին բիւրամետր խորանարդ մը, մնատաքսեայ դիպակով մը հպելով անոր ամէն հարիւր տարին : Ուրիշ աւելի համեստ զնահատումներ կը գոհանանքանի մը միլիոն տարիներով, զորս սակայն կը հաշուեն վաթսնական դրութենէ ծագում առած թուերով :

Չինացիք նոյնպէս ապշեցուցիչ ենթազրութիւններ կը յայտնեն : Արեւմտեան ազգերը, ինչպէս Եգիպտացիք եւ Քաղջէացիք, հակառակ իրենց չափազանցութիւններուն, համեմատաբար աւելի չափաւոր յաւակնութիւններ ունին . եւ պէտք է յաւելու որ ճիշդ այս երկու ժողովուրդներն են որ ունին ստոյդ ժամանակագրութիւն մը, բաոին ճիշդ առումով, որ պատմական իրականութեամբ կը զերազանցէ Մայրագոյն Արեւելքի միւս երկու ազգերունը :

Քաղջէացիք մանաւանդ, որ կը հաւատային աշխարհիս յաւիտենականութեան, հիմնած են սակայն ժամանակագրական ինչինչ դրութիւններ ըստ կամ սահմանելով իրենց առասպելական (πυθίզε) ժամանակագրու-

(\*) ՊՐ. ՈՊՊԵՐՏ ՄՆԵԴՈՅ գրքին ամէնէն կարեւոր կէտերէն միոյն վրայ իր ըրած այս շահեկան ուսումնասիրութիւնը յանձնարելով մեզ մեր հանգիսի միջացաւ ներկայացունել հայ բանասիրաց, հաճութեամբ կը դնենք աստ թարգմանաբար :

թիւնը : Ասոնք իրենց մտացածին թուերուն գործածութեան մէջ աւելի շայլ են քան զերբայեցիս եւ զՅոյնս :

Իսկ Յոյներն՝ իբրև ծագումն իրենց պատմութեան՝ ընդունած են այնքան նոր թուականներ, որ ետ կը մնան ստուգապէս պատմական այն ծանօթոյքներէն զոր կը հաշորդեն մեզ նեղոսի հովտին բնակիչները :

Հոռվմայեցիք, ծաղմամբ նոր ֆորմովուրդ մը, անտարբեր կը թուին աշխարհիս տարիքին մասին . անոնք տիրապետելը միայն կը մտածէին :

Երբայեցիք, որոնցմով պիտի զբաղինք մասնաւորապէս, Յոյնաց պէս զգոյլ եւ չափաւոր են : Մննդոց գրքին թուանշաններն եթէ խկոյն ընդունուին այնպէս ինչպէս մեզ կը ներկայացնէ երբայական բնագիրը, պիտի առաջնորդեն զմեզ աշխարհիս արարչագործութեան համար այնքան նոր թուականի մը՝ որուն կը հասնին իրենց գոյութիւնը ցարդ պահող յիշատակարանք :

Ս. Գրոց ժամանակագրութիւն մը կայ, բայց անիկա Խորայելի ժողովրդին պատմութեանը կը վերտքերի : Ան կը հիմնուի վաւերական աղբերներու վրայ, սկսելով Ելքէն, որուն թուականը՝ իրաւամբ կամ անիրաւի՝ բայց հաւանականաբար իրաւամբ կ'ընդունի Սողոմոնի տաճարին շինութենէն 480 տարի յառաջ : Հոյն է Ս. Գրոց ճշմարիտ ժամանակագրութիւնը, պատմաբանական եւ չափագիտական տեսակէտով, զոր պաշտապանեցինք միշտ եւ գլու պիտի պաշտպանենք զիտնական ապացոյցներով, հիմնուելով Հին Կտակարանի պատմական զրքերուն մէջ գտնուած երկու հարիւր աւանդութեանց թուարանական անուրանալի եւ անվիճելի համաձայնութեան վրայ : Գալով Մննդոց ժամանակադրութեան, անիկա գոյութիւն չունի . հոյն գտնուած թուերն արդիւնք են թուարանական հաշիւներու՝ որոնք դրուած են ճանշնալու համար ժամանակները, զորսի հարկէ չէին կընար զիտնալ :

Մենք ուրիշ առթիւ ալ յայտնած ենք քանիցա (\*), որ ծննդոց ժամանակադրութիւնը կը հետեւի այն գրութեան՝ որով կ'ընթանան Քազզէա. ցիք . ժամանակադրական այս գրութիւն պահուած է բարելոնեան պատմագրին Բներսոսի հատակոտորներուն մէջ, որ կ'ապրէր Անտիոքոս Սոսերի ժամանակ, թագաւոր Ասորոց երրորդ դարուն սկիզբները ն. ք. զիր . : Ինեւ մեկնակէտ կ'առնեն միեւնոյն թուերը եւ նոյն ասաղաբաշխական շրջանակներն՝ արարչագործութեան, անդրջրհեղեղեան, յետջրհեղեղեան եւ առասպելական ժամանակներու համար :

Սկսինք ուրեմն մեր ուսումնասիրութիւններն, այս երկու գրութեանց իրարու հետ ունեցած նմանութեանց եւ յարաբերութեանց մասին :

(\*) *Annales de philosophie chrétienne*, 1887; *Göttinger — Nachrichten; Actes de la Société philologique.*

Երկու գրութեանց մէջ կան երեք ժամանակամիջոցներ -

- ա. Արարչագործութիւն ,
- բ. Ասդրչուեղեղեան ժամանակ ,
- գ. Յետջրհեղեղեան ժամանակ :

#### ա. ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԻՒՆ

Ա. Դիրքն արարչագործութեան համար եօթն օր կ'ընդունի . քաղցէական զրութիւնը այս շրջանին տեսազութեան կուտայ 1,680,000 տարի : Արդ՝ 7 օրուան մէջ 168 ժամ կայ . ուրիմ Ծննդոց դիրքը քաղցէացոց 10,000 տարին մէկ ժամի կը վերածէ :

Բարելոնեան տիեզերածնութեան մէջ մէկ օրը կը համապատասխանէր 240,000 տարիի : Բարելոնի մէջ աստեղագիտական եւ փիլիսոփայական այլ եւ այլ գարոցներն եղան՝ նորակապայինը, Սիզապարայինը եւ Ուքոէինը : Հաւանական է որ Բերոսոսի զրութիւնը այս գարոցներէն միոյն միայն արտայայտութիւնն էր : Դիոդորոս, Կիկերոն, Պլինիոս եւ այլք կը յայտնեն որ Քաղցէացիք յետջրհեղեղեան ժամանակամիջոցը կ'ընդունին 470,000 տարի, բայց անոնցմէ մին այդ թիւը կը բարձրացնէ, ըստ Պլինիոսի՝ 720,000 տարւոյ(\*). յայտ է թէ վերոյիշեալ հեղինակը աւելցուցած է 480,000ին վրայ վերջին օրը՝ շաբաթը, այն է 240,000, այնպէս որ արարչագործութեան վախճանէն ակսեալ սահած միջոցը 720,000 տարիի կը հասնի :

Ասի մեզ կարծեցնել կուտայ թէ արարչագործութեան վերջին շաբաթուան օրը կամ 240,000 տարւոյ վերջին ժամանակամիջոցը նկատուած է ակսակ մը շաբաթ եւ առնուած այն շրջանին հետ որ կը հետեւի բուն արարչագործութեան :

Պիտի տեսնենք յետոյ , որ թուերու քննութիւնը զմեզ կ'առաջնորդէ յաճախ ենթաղրել մեզ համար գոյութիւնը կորուսեալ աւանդութեանց :

Բերոսոս կ'ըսէ թէ ժամանակի միջոցը՝ որ սահեցաւ մինչեւ իր թուականը , կը բարձրանար 215 բիւրերու, կամ 2,150,000 տարիի : Արդ, արարչագործութեան հետեւող շրջանին համար կը հաստատէ 47 բիւր կամ

(\*) Բերոսոս , հատակոտոր 24 (սխալմամբ 22), Տպ . Միւլլէր :

470,000 տարի, զեղջելով այս վերջին թիւը՝ կ'ունենանք 168 բիւր կամ 1,680,000 տարի, որուն աւանդական գոյութիւնը հաստատեցինք :

Եթէ Բարելացւոց կարծիքը աւելի համաձայն է ասաղաբաշխական ու երկրաբանական գիտութեանց, Մննդոց զրքի յայտնած գաղափարի մեծութիւնն ոչ նուազ մնձ է :

### թ. ԱԵԴՐՁՐՀԵՂԵՂԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այս շրջանին համար եւս, ինչպէս Մննդոց ամբողջ ժամանակագրութեան մէջ, ունինք միեւնոյն հիմնական թուերն, միայն աւելի փոքր թուերով զուգաղրուած. Մննդոց գիրքը կուտայ տասը նահապեատ, Քաղդէացիք կ'ընդունին տասը թագաւորներ անդրջրէեղեղեան, Մննդոց գիրքը այս տասը նահապեատները կը բաժնէ երեք ժամանակամիջոցի. Քաղդէացիք նոյնը կ'ընեն իրենց տասը թագաւորներուն համար, Մննդոց մէջ երկրորդ ժամանակամիջոցն ամբողջին քառորդն է, միեւնոյնն էնաեւ Քաղդէացւոց քով: Մննդոց գիրքը արարչագործութենէն ցջրէեղեղ սահած ժամանակը կը հաշուէ 1656 տարի, կամ 72 անգամ 23 տարի, կամ 72 անգամ 1200 շաբաթ, կամ 86,400 շաբաթ: Քաղդէական դպրոցը՝ ըստ Բերսոսսի՝ կուտայ 432,000 կամ 72 անգամ 6000 տարի, կամ 86,400 հնգամեալի (վաթսուն ամիս):

86,400 թիւը կամ  $60 \times 60 \times 24$ , կամ օրուան երկվայրկեաններուն թիւը միեւնոյնն է. միայն Հրէայք կը դնեն շաբաթ մը հոն ուր Բարելացիք կ'ընդունին հինգ տարի: Վասն զի 23 տարին կ'ընէ 8,400 օր ( $365 \times 23 = 8,395$ ,  $8,395 + 5$  աւելեաց օր=8400 օր) կամ 1200 շաբաթ:

Ուրեմն տոմարական այս հաշիւ կը բարձրանայ ժամանակի մը յարում տարւոյ 365  $1\frac{1}{4}$  օրերու երկարութիւնը ծանօթ էր արդէն: Այս ժամանակը կրնայ բաւական հին ըլլալ, վասն զի յեգիպտոս, արդէն ժիղարուն ն. ք. զի՞ր, տօմարական բարենորոգումի մը ձեռնարկեցին:

Առաջին 23 թիւը կը հարկադրէ զմեզ ընդունիլ զինքն անդրջրէեղեղեան բոլոր ժամանակամիջոցին մէջ. եւ անա անոր ապացոյցը:

### Յ ա ն կ տասը ն ա հ ա պ ե տաց

<u>Աղամ</u>	130	460=23×20, կամ 24,000 շաբաթ.
<u>Սիթ</u>	105	
<u>Ենովք</u>	90	
<u>Կայնան</u>	70	
<u>Մաղաղիէլ</u>	65	
<u>Յարեթ</u>	162	414=23×18, կամ 21,600 »
<u>Ենովք</u>	65	
<u>Մաթուսաղա</u>	187	782=23×34, կամ 40,800 »
<u>Ղամէք</u>	182	
<u>Նոյ</u>	600	
<u>Գումար</u>	<u>1656=23×72</u>	<u>կամ 86,400 շաբաթ:</u>

կը տեսնուի որ միջին ժամանակամիջոցը , կամ 414 տարին , կամ 21,600 շաբաթը . 1656 տարիներու քառորդն է :

21600 թիւն՝ է  $6 \times 60 \times 60$  :

Երեք ժամանակամիջոցները յատկանշանական են յոյժ , զի , ըստ հին աւանդութեան որ կ'երեւի մեղ այս թուերուն մէջէն , ոչ ոք կը մոռնի առաջին երկու շրջաններու 874 տարիներուն մէջ :

Քաղդէական տասը թագաւորներն՝ յառաջ քան զջրհեղեղ՝ են .

<b>Ալորոս</b>	10	<b>տարի</b> (*)=36,000	<b>տարի</b>	93,600	<b>տարի</b> =18,720
<b>Ալարպոս</b>	3	» =10,800	—		հնդամեակ
<b>Անմենոն</b>	13	» =46,800	—		
<b>Ամելոն</b>	12	» =43,200	—	108,000	» =21,600 »
<b>Ամելագարոս</b>	18	» =64,800	—		
<b>Դառվնոս</b>	10	» =36,000	—		
<b>Եղորանքոս</b>	18	» =64,800	—		
<b>Ամենպակիւգնոս</b>	10	» =36,000	—	230,400	» =46,080 »
<b>Ոտիարլէս</b>	8	» =28,800	—		
<b>Քսիսութքոս</b>	18	» =64,800	—		
<b>Գումար</b>	<hr/> 120	<hr/> <b>տար</b> =432,000	<b>տարի</b>	<hr/> 86,400	<hr/> »

Ինչպէս կը տեսնուի , միջին ժամանակամիջոցը , որպէս հրէական դրութեան մէջ , ամբողջին քառորդն է : Առաջին ժամանակամիջոցին համար՝ երկու զրութեանց տարբերութիւնը յառաջ կուգայ 24(00) հընդամեակներու թիւը , կամ 12(0)00) տարիներունը , բաժանելի չըլլալէն 3(0)0ով , այն է սարբին թիւը . որ բարելոնեան հաշուցն արտայայտողն է : Սակայն այս տարբերութիւնը որ ոչինչ կը կըսէ , կարելի եղաւ բացատրել քաղդէական միւս դրութեանց միջոցաւ կարելի էնաւեւ որ Բերտոսսէն յիշատակուած եղանակը չըլլայ այն՝ որ ծառայեց իբրև հրէական նախատիպ , եւ թէ՝ Հրէայք նմանցուցած ըլլան նուազ տարբեր միւս զրութիւններէն միոյն , որոնք իբրարու կը նմանէին այն յատկանշանական կէտին մէջ՝ որ երկրորդ շրջանը ամբողջին քառորդը ցոյց կուտայ :

Ասկէ կը հետեւի ուրեմն որ Մննդոց 1656 տարիները չեն ներկայացըներ պատմական միջոց մը , այլ արդիւնքն են  $60 \times 60 \times 24$  շաբաթներու կամ 86,400 տարիներու թուոյն նուազման : Քաղդէական դրութեան 86,400 հնդամեակներու միջոցն է այս , որուն ծանօթ ենք եւ որուն գոյութիւնը մեզ յայտնուած է բազմաթիւ ծանօթոյցներով :

(\*) 1 տարը 3600 տարիէն :

Ահաւասիկ ուրեմն նախաջրհեղեղեան ժամանակներու լուծուած հանելուկը :

Սակայն Աստուածաշունչը տարբեր հիման մը վրայ հաստատուած դըրութիւն մը եւս կը հնանակէ, եւ որ Մննդոց գրքին բնագիրը խառնեց մեր յառաջ բերածին հետ: Անիկա իւրաքանչիւր նահապետաց տեւողութեան վերաբերող թիւերուն յիշտակութիւնն է, այս մասին պիտի խօսինք յետ-ջրհեղեղեան ժամանակի բացատրութենէն յետոյ: Այս գրութիւնը, ուր կ'երեւի նմանապէս 23 թիւը, կը թուի թէ հիմուած է աւանդութեան այն զրուցին վրայ՝ որուն համեմատ իւրաքանչիւր նահապետ կը յաջորդէ իւր հօր, անընդմիջաբար իր ծննդենէն յետոյ: Առանց այս ենթադրութեան կարելի չէ բացատրել այն իրողութիւնը՝ թէ երեք բաժանմունքներու տարե-թուերը բաժանելի են 23ով, եւ թէ բոլոր այս թուերու ամբողջութիւնը մինչեւ Յակոբ՝ կուտայ 12,075 տարիներու գումարն, համարժէք 630,000 ի կամ  $70 \times 90 \times 100$  շաբաթներու: Այս մասին յետոյ:

#### գ. ՅԵԺՉՐՀԵՂԵՂԵԱՆ ԺԱՄՄԱՆԱԿ

Տեսանք որ աշխարհիս ստեղծմանէն անմիջապէս յետոյ սահած ժամանակին տեւողութիւնը, ինչպէս առ Քաղղէացին նոյպէս եւ առ Հրէայս, իչ գոյէ ստոյդ հիման մը կամ որոշ աւանդութեան, մտացածին թուերու վրայ հիմուած է, ինչպէս՝ ըստ պատահման՝ վախտնական զրութեան բազմապատկութեան մէջ կը տեսնուի: (6)×(6)×24 բաղմապատկութեան արդիւնքը կուտար օրուան երկվայրկեաններուն թիւը, որ բնդունուած էր Աստրեատանցոց չափարանութեան ու ժամանակագրութեան մէջ: Բարե-լացիք այս 86,400 թիւը կը հաշուեին իրենց յարմար դասած հնդամեակով մը, կամ 60 ամիսով, մինչ Հրէայք, շատ աւելի նոր պատմութեան մէջ, կը բաւականանային հաշուելով 86,400 շաբաթներ:

Յայտնի է թէ ջրհեղեղն ունի պատկառելի հնութիւն մը բոլոր այն հին ազգաց քով՝ որոնց մէջ պահուած է ան, իրեն ճշմարիտ ու անուրանալի աղետի մը յիշտակը: Բայց այս մեծ պատահարին ո եւ է թուական մը նշանակելու համար՝ նորածնունդ թուերու վրայ հաստատուած տարտամ թուաբանութիւնը չէր բաւեր . ուստի սկսան հաստատել ճշմարիտ ու ժամանակագրական իրերու վրայ: այսինքն աստղաբայխական շրջաններու վրայ, որոնցմով կարելի էր հաշուել ժամանակը, որ մարդկային ամէն ձեռնմխութենէ վեր՝ բնութեան օրէնքներէն կը ներշըն-չուէր: Ճշմարիտ պատմութեան ու անսասոյդ զրոյցներու միջնւ մնացած ժամանակը սահմանելու եւ ճշգելու համար ընտրեցին երկու շրջաններ, զոդիակոսի շրջանն եւ լուսնային շրջանը, որոնք կը գործածուէին Քաղղէ-սցիներէն եւ նգիպտացիներէն:

Զողիակոսի շրջանը մանաւանդ ծանօթ էր Եղիսկապոցոց : Այս ազգը տարին 365 օր կը հաշուէր . բայց գիտէր թէ երկրիս տարեկան ճիշդ շրջանը քիչ մը աւելի էր իբր մէկ քառորդ օր : Երբ Սոթիսը՝ կամ Շնիկ աստղը՝ բարձրացած էր Աթոտին, կրցան նշմարել օր 120 տարւան միջոցէ մը յետոյ, այս միեւնոյն աստղը, որ կը կանոնաւորէր հոգագործական աշխատութիւնները, կ'երեւար արեւելին առաւոտեան ճառագայթներուն միջէն, ժամանակ մը անշմարելի ըլլալէն յետոյ, միայն 30 օր աւելի ուշ և Պատվիրէն : Թուակի 1ը, արեւոյն առաջին օրը, որ ամէն չորս տարին մէկ օր ետ կը մնար, այլ եւս ամառաւան մէջ չէր գար, այլ յետախաղաց շարժմամբ կը զուգընթանար գարնան, ճմրան եւ աշնան եղանակներուն հետ, չորս անգամ 365 տարիէն կամ 1460 արեգակնային տարիներէ յետոյ իւր մնկնակէտաին վերագտանալու համար . ուստի 1460 տարւան այս միջոցը կը հաշուէին 1461 աննահանջ (365ով) տարիներ, այսիքն արեգական առեւելոյթ շրջաններու թուէն մէկ տարի աւելի : Արեգակնային 1460 տարիներու այս շրջանը կամ 1461 աննահանջ տարիները—եւ այս վերջին թիւն է որ Կուտայ Տակիտոս (Տարեգիրք, ԺԲ) —կը կոչուէր Զողիակոսի շրջան :

365 1/4 օրերուն այս հաշիւը յուլիան տոմարին հիմն է, բայց յայտնի է թէ բուն տարին իբր 11 վայրկեան եւ 11 երկվայրկեան նուազ մեծ էր, եւ այս եղաւ պատճառ Գրիգոր ԺԴ պապին առմարեկան բարեկարգութեան, ինչպէս եւ Պարսիցը՝ Զէլալվդինի գրութեան մէջ : Զօդիականի ճիշդ շրջանը 1460 տարի չէր, այլ շուրջ 1461 տարի . բայց Ասիայի եւ Եգիպտոսի պատճութեան հին ժամանակներուն մէջ՝ ուշադրութեան չէին առներ այս սխալը, որուն արդիւնքն հետադիսէ սկսան իմանալ :

Արդ Զողիակոսի այս շրջանը կը հաշուէն 1460 տարի :

Երկրորդ շրջանը հաստատուած էր խաւարմանց վրայ . միակ միջոցը որոշելու համար ճշգրիտ ժամանակագրութիւնը : Յայտնի է թէ լուսինը կը գաւանայ երկրիս շուրջը հինգերորդ երկնային ծիրին վրայ, որուն վրայ երկրին առանցքը կը շարժի հակած իբր 66 1/2 աստիճան : Քաղցէացիք ու Եգիպտացիք նկատողութեան կ'առնէին լուսնոյ եւ արեգական խաւարումին երեւելոյթները, որ աստեղագիտութեան մէջ մեծ գեր կը կատարէր :

Հին զասական հեղինակներու վկայութիւններն ի մասին հաշուոյ եւ ցանկի խաւարմանց՝ առատ են, եւ կարելի չէ պարզ կասկածով մը արհամարել զանոնք : Մանօթ են աստեղագիտական 31,000 (համ լու եւս 41,000) քննական տարիներն, կալլիսթենէսէն առ Արխտոտել զրկուած՝ ըստ Սիմպլիկիոսի : Ցաւելունք նաեւ որ հնոց էն մեծ աստեղագէտը, Հիպատարքոս, 270,000 (հաւանականաբար 470,000) տարիներու կը հանէ հին զննութեանց տարին : Անշուշտ թիւերը չափազանցուած են, եւ կը կերպոն (De Divin., I, 19) կը ծաղրէ Քաղցէացւոց բարբանջանքները իրենց 470,000

տարիներուն համար : Այս ամէնը կը հիմնուէր աստեղաբաշխական անցեալ շրջաններու հաշիւներուն վրայ , ինչպէս 473,000 տարին զորմէ կը խօսի Դիոդոր (ք . 31) : Արիստոտել , ըստ Դիոդինէս Լաէրկի , կ'ըսէ՝ թէ Աղեքսանդրի արշաւանքէն (ն . ք . զՔր . 334) յառաջ , 48,863 տարիներու միջոցին , 373 արեգակնային եւ 832 լուսնային խաւարումներ նկատուած էր : Այս 48,863 թիւը ճշգիւ փոխանցուած է : վասն զի Քաղդէացիներէն ընդունուած ժամանակագրական դրութիւնէն կը բղի՞ : Պիտի տեսնենք որ 49,197 թուականը ն . ք . զՔր . եղաւ իրենց նշանակէտներէն մին , առնուած անոնց շրջաններուն հաշիւներէն : Որպէսզի խաւարում մը տեղի ունենայ , պէտք է որ լուսինը կամ նորալուսնին կամ լման լուսնին ժամանակ , խիստ մօտեցած ըլլայիւր ծիրին եւ խաւարածիրին եւ հատման կէտին : Այս հատման կէտերու պարբերական վերադարձը կը կոչուի զրակոնիտեան ամիս , եւ է 27 օր 5 ժամ 5 վայրկեան եւ 36 երկվայրկեան , մինչ սինոդական ամիսը կամ երկու յաջորդական նորալուսնի (պօտենի) միջոցը , է 29 օր 6 ժամ 44 վայրկեան եւ 2,89 երկվայրկեան<sup>(\*)</sup> :

Քաղդէացւոց ծանօթ էր Halley ըսուած շրջանը , որ է 223 սինոդական ամիս , կամ 242 դրակոնեան ամիս , 6585 1/3 օր , որուն եռապատիկը կուտայ 19,756 ամբողջ օր եւ Դեմինոս յոյն աստեղագէտէն կոչուած է չէլեկտրուած : Սարոս ըսուած շրջանը՝ շատ փոքր է հաշուելու համար երկայն միջոց ունեցող խաւարումները , եւ Ասորաբաղդէացիք կը գործանէին ուրիշ շրջան մը , որ Սարգոնի արձանագրութեանց մէջ կոչուած է «Սին'ի (լուսնական) շրջան» , որուն մին կը վերջանար այս իշխանին օրովզ , 712ին յառաջ քանի զբան զբրիստոնէական թուականը : Այս շրջանը 22,325 սինոդական ամիս էր , որ 2 1/2 ժամ նոււազ , հաւասար էր 24,227 դրակոնեան ամիսներու կամ 1805 արեգակնային տաշիներու , քանի մը օր պակաս : Պէտք է ուրեմն ուշադրութիւնէ չվրիպեցնել այս տարբերութիւնները , բայց մենք նշանակենք հետեւեալ միջին արդիւնքները միայն .

22,325 սինոդ. ամիս = 659,270 օր 9 ժամ 35 վայրկ . 20 երկվյր .

24,227 դրակ . ամիս = 659,270 օր 12 ժամ 1 վայրկ . 12 երկվյր . (\*\*)

(\*) Արդէն Թալմուդ , Ռոշ Հաշանա , սինոդական ամիսը կը հաշուէ 29 օր 6 ժամ կամ 793 հաւակիմ , այսինքն 44 վայրկեան 3 1/3 երկվայրկեան , ուրեմն միայն 4/9 երկվայրկեան առելի միծ :

(\*\*) Ուրիշ աւելի ճիշդ շրջան մըն ալ գտանք , որ եւ ոչ մէկէ մը յիշուած է . 14,273 սինոդական ամիսը անհաւասար է՝ նոււազ 18 վայրկեան 15,489 դրակոնեան ամիսներու եւ են 11 օր 12 ժամ 25 վայրկեան աւելի երկայն քան 1154 արեւադարձային տարիները .

14,273 սինոդական ամիս = 421,490 օր 2 ժամ 19 վայր . 29 երկվայր .

15,489 դրակոնեան » = 421,490 օր 2 ժամ 38 վայր . 25 երկվայր .

1,154 արեւադարձային տարի = 421,489 օր 12 ժամ 54 վայր . 26 երկվայր .

Ուրեմն գրակոնեան ամիսներու կամ լուսնոյ հանգոյցներու չըջանը՝  
2 ժամ 35 վայրկեան 52 երկվայրկեան աւելի երկայնէ : 1805 յուղեան  
տարիները կուտան 659,270 օր 6 ժամ, 1805 արեւադարձային տարիները  
կ'ընեն 659,262 օր 5 ժամ 34 վայրկեան 5 երկվայրկեան : Յուղեան հա-  
շուին մէջ սխալը ճիշդ 14 օր է, այնպէս որ խաւարածիրին շրջանը իրը  
վեց օր աւելի կարճ է քան 1805 յուղեան տարիները, բայց առաւել՝ 8 օր  
աւելի երկայն է քան 1805 ճիշդ տարիները : Այս շրջանը կրնայ  
կրկնուիլ 330,000 տարուան մէջ 18 կամ 19 անգամ :

Քաղէեցիք չեն հաշուած այս շրջանը, բայց կրցած են զննել երկու  
կամ երեք անգամ . զի 4000 տարուան միջոցին մէջ կրնանք հետեւիլ  
սեպաձեւ արձանագրութեանց : Փորձառութիւնն է միշայն որ մատակա-  
րարած է անոնց հարկաւոր տարրերն՝ ճանչնալու համար այս շրջանը .  
բայց, մեզ համար, օգտակար ալ է . եթէ ուղենք դիանալ, զօր օրինակ,  
ինչ խաւարումներ տեղի ունեցան Երուսաղէմի տաճարին աւերման տա-  
րին, 70ին, պէտք է դիմենք 1875ի տարեցոյցին, յուղեան տոմարին վրայ  
աւելցնելով 6 օր, գտնելու համար երկրորդ տաճարին աւերման տարին  
հանդիպող երեւոյթները : Այս երկու շրջաններուն, Զոդիակոսի 1460  
տարիներու եւ լուսնային 1805 տարիներուն, մէջ է որ Քաղէեցիք եւ  
Հրէայք գտած են տարրերը, որոշելու համար ջրհեղեղի եւ բուն պատմա-  
կան ժամանակի միջեւ գտնուած մտացածին միջոցը :

### Քաղէեցական տոմարը

Ասորաբարելացիք կը գործածէին վաթսնական նշանագրութիւն  
մը, որ յաճախ կրնայ համակշռել տասնորդական հաշիւը : 60 թիւը կ'ը-  
սուէր սօս, 600ը ներ եւ 3600 միութիւնը կը կազմէին մէկ սար : Բն-  
րոսոսի հատակոտորք այս զրութեամբ կը հաշուեն առասպելական ժա-  
մանակը .

Յետ ջրհեղեղի կը հաշուեն .

Եվեքուս թագաւորեց	4 ներ	= 2400 տարի
Քոմարէլ	4 »	5 առո = 2700 »
86 թագաւորք իշխեցին	9 սար	= 34080 »
Գումար	10 »	5 » = 39180 » (*)

(\*) Ուղեցին դիտողութիւն ընել այս հաշուին դէմ, հիմնուելով  
Սիւնկեղղոսի յայտնապէս խանգարուած բնագրին վրայ : Ըստ հատուա-  
ծին հայ թարգմանութեան Եւսեբիոսի, որուն յոյն բնագրիը կորսուած  
է եւ մասամբ մնացած Սիւնկեղղոսի ճենամբ, կ'երեւի որ 34,080 տարի .  
կամ 9 սար, 2 ներ, եւ 8 սօս ( $32,400 + 1200 + 480$ ) կը պարունակեն  
նախաջրհեղեղեան 86 թագաւորներուն ամբողջ շարքը : Ըստ ներկայ  
պարունակութեան հասակոտորներուն, կը տեսնուի որ, Եւսեբիոսի կամ  
Սիւնկեղղոսի գաղափարին մէջ, առասպելական երկու առաջին թագաւոր-

Այս է Քաղդէացւոց առասպելական ժամանակը , որ կը վերջանայ 2517ին ն . ք . զՔր . , այս է ն . ք . զՔր . 1805 տարի յառաջ 712 տարին , երբ Սարգոն վերջ կուտայ լուսնային շրջանին կը համարինք ուրեմն , քաղդէական ջրհեղեղին համար , ըստ գպրոցին որուն հետեւեցաւ թերոսոս , 41,697 թուականին յառաջ քան զքրիստոնէական տարին :

Ներու 5100 տարիները այս 34,080 տարիներուն մէջ կը բովանդակեն Արդ չափակիսորէն եւ պատմարանօրէն , այս գաղափարը ընդունելի չէ , եւ նոյնիսկ եթէ Եւսերիսուէն այլպիսի գաղափար մը յառաջ գայ , ինչ որ ցուցուած չէ բնաւ , այս սխալն պիտի ծանրանար Կեսարիոյ Եպիսկոպոսին վրայ . Բաց աստի , այս վերջինը իւր տեղեկութիւնները քաղած է ուղղակի թերոսոսի ցանկերէն , բայց իր ծանօթոյցներն առած է Սրբայի ժամանակ ապրող Աղեքսանդր Բաղմավիկա անուն բազմազիք հեղինակի մը մէկ կտորէն : Թուաբանական տեսակիտով դիտելի է որ այս ծանօթոյցներու մէջ եւ ոչ մէկ տեղ մը յաւելման կը հանդիպինք : Թուանշանները իւրարու ետեւէ շարուած են , առանց գումարը զնելու . երկու առաջին թագաւորներու իշխանութեան ժամանակը նշանակուած է , առանց դիտել տալու թէ 2400 եւ 2700 միասին կ'ընեն 5100 : առանց ուրիշ նկատողութեան , բանք թէ բոլոր թագաւորները միասին իշխեցին , ըստհայկական բնագրին 33,091 տարի , որուն համար Սիւնկեղդոս ըստ իւր Եւսերնան օրինակին կը զնէ 34,080 թիւը , հակածչուելով այս թուածանը անոր համարժէք ։ Ասարի , 2 ների եւ 8 սօս հետ , որ ճշլդ 34,080 կ'ընէ : Բայց ճշմարտիք քաղդէական այս բազմապատկանական հաշեւը չի գտնուիր հայկական թարգմանութեան մէջ այն բնագրին որ պէտք էր պարունակերայն թիւրը մկզբնագրին մէջ , եւ որմէ քաղած է զանոնք Սիւնկեղդոս : Ուրեմն Եւսերիսոսի յունական բնագրին անժխտելի կերպով ունէր 34,091 , եւ ոչ թէ 33,091 : վասն զի՞ եթէ մկզբնագրիը 90 ունենար , թարգմանութիւնը 91 չպիտի ըսէր :

Թարգմանութիւնը եւ Սիւնկեղդոս՝ երկուքն ալ թուերու սիալ մը գործած են : Եւսերիսոս , կամ զայն օրինակրող , գրած էր 9 սար , 2 ներ , 8 սօս եւ 11 տարի : Երկրորդ անձշութիւնը որ կը վերագրուի Եւսերիսոսի , բացարձակապէս աններելի մաթեմաթիկական հերեսութիւն (hérésie) մընէ : Պէտք էր տրուէր 2,400 եւ 2,700 թիւերն , յետոյ ամրողին գումարը 33,091 կամ լաւ եւս 34,091 , փոխանակ մեզ ըսելու թէ 84 միւս թագաւորները իշխեցին 28,191 , կամ 29,191 տարիներ : Ընթերցողը պէտք չէ երբեք ստիպէլ որ մատիտը ձեռք առնէ , եթէ չի կրնար մտովի հաշուել , ու բար ձու մը ընէ , ասոր կը պարտիմք գումարումի տարբերն , եւ միշտ այսպէս կ'ընեն : Պէտք էր ըսել 2,400 , 2 ,700 , 29,191 , գումար 34,091 : Այսպէս կը վարուի Ծննդոց գիրքը , թուելով նահապետաց տարիքը : անոնց տարիքը իրենց որդոց ծննդեան ժամանակ , եւ անոնց կենաց ամբողջ տեւողութիւնը , Այսպէս կ'ընէ Աստուածաշունչը ամենու ուրեք . չըսեր թէ Դաւիթ վեց տարի ու կէս թափառորեց Հերրոնի մէջ , առանց տալու անոր Երուսաղէմ բնակութեան տեւողութիւնը , եւ անոր թագաւորութեան տարիներուն ամբողջ գումարն , եւ այսպէս չի թողուր ընթերցողին մտածել մեացածին վրայ : Հայկական թարգմանութիւնը կուտայ 2400 , 2700 եւ 33,091 թուերը . ուրեմն , նախապատմական շրջանի ամբողջութիւնը անպատճառ ունենալու համար . պէտք է բացարձակապէս գումարել այս թիւերը :

Արդ առասպելական այս միջոց կը բարձրանայ 41363 տարիին Աւգեստանդրի յԱսիա երեւն ալէն յառաջ, եւ Դիոդորոս մեզ կ'ըսէ որ՝ առտեղագիտական առաջին զննութիւններէն մինչեւ այս իրողութիւնն անցած էին 473000 տարիներ. արդ այս 41363 տարիներն աւելցնելով անդրջրհեղեղեան շրջանի 432000ին վրայ, կ'ուենենանք արդարեւ 473,363 տարիներ :

Բայց եթէ այս 334 ն. ք. գթը : Թուականին վրայ յաւելունք 48863 տարիներ որ Դիօգինէս Լաէրկէն յիշատակուած խաւարմանց իբրեւ ամենաբարձր սահման ցոյց տրուած է, կը հասնինք 49, 157 թուականին ն. ք գթը : Արդ ջրհեղեղը տեղի ունեցաւ 41697ին ն. ք. գթը : Տարբերութիւնը ճիշդ 7500 տարի է : Ուրեմն Արիստոտելի յիշատակագիրք կը հասնին 75000 տարիներու ջրհեղեղէն յառաջ, այն է քաղդէական աշխարհի 424500 տարին, Քսիսութրոս (բարելոնեան նոյը) թագաւորին 57300 տարին : որ առաջին խաւարումն կը բռնէ իբր չուկէտ թուականի : Այս անձը թագաւորեց 18 տար կամ 64800 տարի :

Աստուած յայտնած էր Հասիսուազրուին՝ աստուածներու որոշումն ի մասին ջրհեղեղի : Եւ թերեւս այս դէպքը սերու առնչութիւն ունի, քաղդէական դիցարանութեան մէջ, առաջին խաւարման զննութեան հետ : Այսպէս կրնանք, թուարանական թիւերու մէջէն՝ ըստ երեւութիւն չոր՝ համել քանի մը իրողութիւններ, որ հին աստեղաբանութեան ծանօթութեան համար կարեւոր է :

Բոլոր այն նկատողութիւններն զորս ներկայացուցինք, կը ցուցնեն թէ ճիշդ ժամանակագրութենէն յառաջ է աստեղագիտական շրջաններու գործածութիւնը, որ այլափոխուեցան աստեղաբանական ու առասպելական շրջաններու : Այսպէս Զոդիակրոսի եւ լուսնային շրջաններու միաւորումէն կազմնեցին ժամանակամիջոց մը 3265 տարիներու, բացարձակապէս դիցարանական, որ ըստ Սուեդասի մեկնաբանութեան կ'ըսուի՝ Փիւնիկի շրջան, այնպէս որ քաղդէական նախաժամանակագրական ժամանակամիջոցի 39180 տարիները կը բաղկանային 12 Փիւնիկի շրջաններէ : Ուրեմն

12 զոդիական շրջան 17520 տարիներու կամ 292 տօսից,

12 լուսնային » 21660 » » » 361 »

Որ կ'ընեն ամբողջ՝

12 Փիւնիկի շրջան 39180 տարիներու կամ 653 տօսից :

Հրէական տոմարին հաշիւը

Երրայեցիք պարզմտօրէն այս շրջանները ներմուծեցին իրենց յետ ջրհեղեղեան հաշխաներուն մէջ, բարելոնեան ժամանակամիջոցներն վերածելով վաթսներորդի եւ փոխանակելով 392 եւ 361 տօսերու

հետ , որոց գումարն է՝ 653 սօս , 292, 361 եւ 653 տարի : Այսպէս կարելի է ըսել որ , այս թուականին հաստատութեան համար՝ զոհ եղած են 1460 զոդիական չըջանին մէկ հինգերորդով եւ լուսնային շրջանին մէկ հինգերորդով , որ արդարեւ կ'ընէ 292 եւ 361 տարի :

Ահա Արփաքսադէն ցԱբբահամ ծնունդները (Մննդ . ԺԱ.) .

Առաջին շրջան

Արփաքսադ ծնաւ յետ ջրհեղեղի	2 տարի	
Սաղա ծնաւ յետ ծննդեան իւր հօր	35 »	
Երեր	» » » » »	30 »
Փաղէկ	» » » » »	34 »
Ռազաւ	» » » » »	30 »
Սերուգ	» » » » »	32 »
Նաքովր	» » » » »	30 »
Թարայ	» » » » »	29 »
Աբրահամ	» » » » »	70 »
<b>Գումար</b>	<b>292 »</b>	

Երկրորդ շրջան

Աբրահամ աւելի միծ է իսհակէն	100 տարիկան	
Իսահակ	» » Յակոբէն	60 »
Յակոբ	» » Յովաչիէն	91 »
Ծննդոց գրքին վերջը՝ Յակոբ կը մեռնի	110 »	
<b>Գումար</b>	<b>361 »</b>	

Ջրհեղեղէն մինչեւ Աբրահամի ծնունդը տեւած է	292 տարի
Այս թուականէն մինչեւ Ծննդոց գրքին վերջը	361 »
Գումար յետջրհեղեղեան ժամանակաց	653 »

Երայեցւոց համար Աբրահամի ծնունդը դարագլուխ մըն էր . պէտք էր հաստատել զայն 292 տարւոյն վրայ, վաթաներորդի վերածելով 292 բարելոնեան սօսերը կամ հինգերորդի՝ 1460 տարիին երու զոդիական շըջանը, այս պատճառու չափազանց կ'երկարին տարիքը Թերահի, որ ունեցաւ իր որդին վԱբրահամ երբ 70 տարեկան էր :

Պիսի խօսինք յետոյ Եօթանամնից թարգմանութեան այլայլմունքներուն վրայ , որ չէր ուզեր ընդունիլ երայական բնագիրը , որովհեաւ Սեմը կ'ընդունէր ժամանակակից Յակոբին :

Յովսեպոս (Հր. Հն.) պարզմտորէն կը դնէ 292 տարիներու պայմանագըրական թիւն ընդ մէջ ջրհեղեղին եւ երրայեցի առաջին նահապետին :

361 սօսերուն՝ 361 տարիներու վերածումը ընդունելու համար, Մննդոց գիրքը կուտայ Յովսէփին 110 տարի : Յակովքի որդւոյն մահուամբ կը վերջանայ Հնդամատենին առաջին գիրքը : Անդրջրհեղեղեան շրջանի վախճանն է այս :

Կարելի է նաեւ ցոյց տալ ուրիշ հաշուոլ մը թէ Աբրահամի հնունդը նկատուած էր իրքեւ նոր թուական մը :

Աբրահամի	ծննդէն	ցծունդն	իսահակի	100	տարի
իսահակի	»	»	Յակոբի	60	»
Այս թուականէն	մինչ մուտան	Յակոբի յԵղիպտոս		130	»
իսարայելի	որդւոց	բնակութիւնն	յԵղիպտոս	430	»
Յելից ցշնութիւն	տաճարին	Սոլո Ֆոնի		480	»
			Գումար	<u>1200</u>	»

430 տարին կարելի է ընդունիլ լրացնելու համար Աբրահամու ծընդնդէն մինչ Սոլոմոնի տաճարին բացումը եղած 1200 տարուան միջոցը : Ելից միւս ծանօթութեանց հակառակ է այս . բայց քնագիրը բացայատ է . 430 տարիները չեն կրնար հաշուուած ըլլալ Աբրահամի Քանան մանելէն սկսեալ : Ճշմարիտ ժամանակագրութեան եւ շինծու հաշուին մէջ հակասութիւնն մը կայ . առաջնոյն կը վերաբերի Ելից եւ Տաճարին շինութեան միջեւ եղած 480 տարւոյ միջոցը . ասի կարելի է ընդունիլ բացարձակապէս պատմական : Ինչ որ պատմական չէ, 292 եւ 361 տարիներու թիւերն են , փոխառեալ աստղաբաշխական երիւոյթներէ :

Այս աեսութիւնը վերջացնելէ յառաջ, կ'ուզենք յիշել նկատողութիւն մըն ալ, որ ներկայացուած է մեզի ի մասին այն կարծեցեալ նուազացումին զոր Աստուածաշունչի ժամանակագրութեան հեղինակները յարմարցւցած են քաղդէական թուերուն : Զարմանք կը յայտնեն թէ այս փոփոխութիւնները միաձեւ չեն . եւ կը կարծեն թէ մինչ արարչագործութեան ամբողջ միջոցին համար, Հրէայք ժամանակն 87,760,000 մասի վերածած են, նոյն համեմատութիւնը պահած չեն անդրջրհեղեղեան ժամանակներուն համար ուր 1 առ 261 է . եւ յետջրհեղեղեան ժամանակներուն համար ուր յարաբերութիւնը 1 առ 60 է . այդ նկատողութիւնը չի կրնար պաշտպանուիլ, վասն զի ճիշդ նուազումը գոյութիւն ունի միայն երրորդ շրջանին համար : Արարչագործութեան ժամանակին համար եօթը թիւք միայն կայ . Աստուածաշունչը եօթը օր կ'ընդունի հոն, մինչ քաղդէական ծանօթ դրութիւններն 240,000 տարւոյ եօթը ժամանակամիջոցներ ընդունած են, բարելոնեան ուրիշ գպրոցներ կընան անոր տեղ դրած ըլլալ ուրիշ քմածին թիւեր : Էական թիւը սակայն միշտ նոյնն եղած է, այն է՝ եօթնեակ :

Գալով անդրջրհեղեղեան ժամանակամիջոցին , երկու կողմէն ալ միեւնոյն թիւն ունի , 86,400 կամ  $60 \times 60 \times 24$  : Այլեւայլ գրութիւններ նախամեծար համարեցին ուրիշ զուգազբութիւններ , տալով 86,400 թուին ասժամանակեայ ու լիչ բժիք մը ինչպէս լուսնային ամիս տարի , կամ տրիշ թիւ մը օրերու , ամիսներու եւ տարիներու : Այս վերջին երկու գրութեանց մէջ կայ հնգամեռ ակ եւ շաբաթ , որոնք տարբեր թիւեր են զուգընթաց բայց նուազում չկայ : Միակ փոփոխութիւնը որ կարելի է ընդունիլ իբր նուազում վաթ սունե բորդինն է այն զոր Հրէայք կը գործածեն նախաջրհեղեան ժամանակամիջոցին համար , եւ որ կ'երեւի ամենէն աւելի համաձայն երկար ատենէ ի վեր հաստատուած թուադիտական սովորութեանց :

Թարգմ . ԱՍՊՂԻԿ

(Շարունակելի)